

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ԳՈՒԻՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՊԻՒԹԻՒՆԻՆ ՏԱՐԱԾՈՒՅԻՆ
ԹԻՒՆԻՐ ԳՐԱՄԱԳԻՏՈՒԹԵԱՆ ՏԱԼԵԱԱ-
ՆԵԲՈՒՆ: Գրեց և. Ա. Մուշեղյան: Լա-
րակազմ, Փոքր Հայածալ, էջ 204, Ակա-
րազարդ: Երևան, 1962:

Այս արժեքաւոր աշխատութիւնը դրւ-
բագլարար ուսւարէն լիզուով ապաւրուած
ույլարուն՝ ինձի իր մանրամասն պարու ա-
կաթեամբ անմատչելի կր մհարյ: Սական
էջ 167-էն մինչեւ էջ 178 կայ ուսւարէնին
Հայերէն ամփափումը, որ կրնայ չատ հեծ-
տութիւնամբ դռացնել մեր բուօն հետա-
քրքրութիւնը:

Խաչատուր Մուշեղյան Երեւանի Պետա-
կան Գատարական թանգարանին դիտական՝
աշխատող եւ դրամագիտն է. կարելի է ան-
տարակոյ զինք կոչել մեր լաւադոյն եւ ա-
մե՛ ալուրջ դրամագիտը, ինչպէս որ իր
ներկայ աշխատութիւնը անուբանալիօրէն
կր Հաստատէ:

Մուշեղեան իր աշխատութեան համար
նկատի ունեցած է Դուինի աւերակներուն
1937-1955 տարիներու պեղումներուն բն-
թացքին դաշտուած 1126 ոսկի, արծաթ եւ
պղինձ Հին գրամները, որոնք կր բաղկանան
Սասանիան, Բիւզանդական, Արաբական,
Վրացական Բագրատուններու եւ Խլե-
զիզեան գարնուածներէ:

Մուշեղեան յաջող կերպով կր մերյուծէ
այս դրամական գիւտակրուն ունեցած զանա-
գան նշանակութիւնները՝ քաղաքական,
տնտեսական, առևտորական:

Նկատի առնելով դրամին կարեւորու-
թիւնը Հայոց պէս առևտորական ժողո-
վուրդի մը Համար, անմեկնելի է թէ ինչո՞ւ
Հայաստանի մէջ Հայ թագուարուներ եւ իշ-
խաններ (բացի կորիկէի կիւրապաղատնե-
րէն) Հայեական դրամ չեն զարկած քրիս-
տոնիւթիւնէ մերջ: Հոս բնական է մենք
նկատի չունինք Հայ-կիլիկեան դրամները:
Անտարակոյ դոյութիւն ունեցած են պատ-
ճառներ, որոնք առ այժմ մեզի յայտնի չեն

երեւակայել որ Կարսւց եւ Անույ Բագրա-
տունիները իրենց ամենազօրաւոր չրջանին,
ինչպէս նաև Վասպուրականի Արծունի-
ները, Հայ գրերով դրամ չեն զարկած, մինչ
վրաց Բագրատունիները զարկած են:

Ամէն պարագայի տակ չորսհապարտ ենք
եւ Մուշեղեանին, իր այս լուրջ եւ կարեւոր
ուրծին համար: Մաղթենք որ մեզի տրա-
մագրէ ուրիշ աշխատութիւններ այլեւ Հա-
յերէն լիզուով՝ մեզի աւելի մատչելի բնե-
լով մեզ հետաքրքրող դրամագիտական
տուեալներ, որոնք ուրիշ կերպ մըն են մեզ
պատճենութիւնը եւ մշակութիր պարզող:

ՅԱՎԱՍԱՐ ՍԵՐԱՍՏԱՅԻ. ԲԱՆԱՏԵՎ-
ԴԱՒԹԵԱՆՆԵՐ: Աշխատասիրեց Վ. Պ.
Գևորգյան: Աւրածայ, լարակազմ, Ֆր-
կարազարդ: էջ 236: Երևան, 1964:

Ներկայ Հրատարակութիւնը Գէորգեանի
յետ մահու Հրատարակութիւնն է, ամրող-
չացուած Աստաւոր Մնացականեանէ:

Հաստրին սկիզբը կր տրուի ներածու-
թիւն մը, ուր կր խօսուի Յովասափ Ակ-
րաստացիի մասին: Էջ 16-ով կր տրուի
կեանքը եւ իրը ծննդեան տարի կր նշա-
նակուի 1508-1513, Գարեգին Արքացան
Յովսէկիւանի հետեւելով:

Յովասափի Հայրը եղած է զրիչ Եւ ծաղ-
կող իրեւ պէս, Տէր Թագէոս Քահանայ:
Գէորգեան կր կարծէ որ Յովասափի միք-
նայիր տաղարանին մէջ Տէր Թագէոսի մը
կրկու տաղերը Յովասափի հօր զրչէն երած-
էն: Գէրազգարար ո՛չ Յովասափի՝ իր հօր
մասին դրամներուն մէջ եւ ո՛չ այ այլուր իր
հօր տաղասաց ըլլարուն մասին որեւէ յի-
շատակութիւն կայ: Պատճառ մը չկայ այդ
տաղերը Յովասափի հօր՝ Տէր Թագէոսի վե-
րագրելու, իշչէն որ քաջութեամբ միայն
կր կատարէ Գէորգեան, առանց Հաստա-
տելու որ Տէր Թագէոս տաղասաց Յովա-
սափի հայրն է: Գիտեյ տակն որ Յովասափի
հօր վերագրուած այս երկու տաղերէն (ու-

բռնք արտագրուած են նոյնիսկ Յովուասափէ՝ իր ինքնազիր Տաղարանին մէջ, և որոնք Գէորգեան Համատարական է այս Հատորին 185-187 էջերուն վրայ) առաջինին վերջին տան մէջ ինքողինքը կր յիշէ ԹԱԴԵՈՍ, իսկ երկրորդին անկապերը կր կաղմեց ԲԱԼԵՔ ԹԱՐԱՊՈՍ։ Կր տարակուսափ որ Յովասափէ իր հօր անունը այսպէս երկու տարրեր ուղղագրութեամբ զրէր իրարու քով արտադրուած տազերու մէջ։ Յովասափի ինքը իր յիշամակարաններուն մէջ թԱԴԵՈՍ ճեւր կր դործածէ միայն։ Զեմ կարծեր որ Յովասափի համբը՝ Տէր Թաղէռոս տաղասաց եղած րիւայ։

Էջ 20. Գէորգեան կր զրէ՝ 1557ին «Յայտնի է, որ Ղուկաս Կեղեցին տուժարագիտական իր երկր դրել է Դաւիթ ԶԼՅԹունցու պատուէքրով»։ Սակայ մենք զիտենք որ «Ղուկաս վրդ՝ Կեղեցոյ բանք ի մերայ տուժարին Հոռմայեցոց, ի խողբոյ Երգիշեականից Պետրոս վարդապետի Պուչախ կոչեցելոյց» զրուած է (Երուսալէմի թիւ 1455 դրչաղիր)։ Իսկ իմ Հաւաքածոյիս մէկ զրը շատրին մէջ ատիկա կր Հաստատուի վերջի տողերուն մէջ Տէր Պետրոս Երգնկացիի յիշամակութեամբ որ Պուչախ կոչուածն է, Ղուկասի պէս նոյնակս Ամթեցի Շիրակ մեծ ուսուցիչին քով կրթուած «կատարեալ ժամասաց երաժիշտ էր եւ տուժարագէտա» ինչպէս որ Գրիգոր Կամախեցի կր վկայէ իրը ականատես ծառօթ։ Բնական է որ Կեղեցի իրեն դասակից եւ Հայրենակից տուժարագէտ Տէր Պետրոսին Համար զրու ըլլայ իր տուժարագիտական տաղը։ Տարակոյս չկայ որ շատ շահեկան են Յովասափի Արքաստացւոյ ՎԱՐԺ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ մանրա կարները եւ Գարեգին Սրբազն Յովաչիկեան իրաւունքունիք ունի որ Գրիգոր Կամախեցի կր վկայէ իրը ականատես ծառօթ։ Բնական է որ Կեղեցի իրեն դասակից եւ Հայրենակից տուժարագէտ Տէր Պետրոսին Համար զրու ըլլայ իր տուժարագիտական տաղը։ Կրօնական տաղերը չեն Հրատարակուած։ Այս Հատորը ուրեմն կ'ամփոփէ 32 տաղեր Յովասափի Արքաստացին։

(անդ էջ 23), այսինքն Զաքարիա Գնունեցիի եւ Գրիգորիս Աղթամարցիի նկարազարդած ՎԱՐԺ ԱՂԵՔՍԱՆԴՐԻ զրշագիրները։ Նախ Գրիգորիս Աղթամարցի մեղի թողած է երկու օրինակ այդ զործէն։ Առաջինը 1526-էն իմ ձեռագրաց Հաւաքածոյիս օրինակն է ամբողջուրեալ մանրանկարուած։ Երկրորդը՝ Երուսաղէմին մեր վանքին օրինակը, որուն մէջ հազիւ ուրբ մանրանկար գծած է Գրիգորիս Աղթամարցի։ Սակայն իմու եւ Երուսաղէմինը ոչ մէկ ընդհանրութիւնն ունին։ Մասնակէտները, որոնց բանաւոր կարծիքը դործածած է Գէորգեան, Օրիորդ Սիրարփի Տէր Ներսէսեանը եւ Տիկին Լ. Դուռնուման են, որոնք չեն տեսած իմ օրինակու, որու որեւէ ըդհանրութիւնն ունենելու վիճակի մէջ չեն եղած։ Գալով Յովասափի, Աղթամարցիի եւ Գնունեանցի նկարներուն, ճիշդ չէ որ «զբանք առաջին փորձեր են երր նկարադրուում է աշխարհիկ բովանդակութիւնն ունեցող զիբոք» (էջ 24)։ Ցիշուածներէն աւելի չին է Ս. Պատրի (Վենետիկի) նկարազարդ ՎԱՐԺ ԱՂԵՔՍԱՆԴՐԻն, թէև շատ հաշմուած եւ մանրանկարիչը ա ծանօթ։ Աշխարհիկ Համանրանկարչութեան դրւելի զրուուցիքը եւ Երուսաղէմի Կարուց Աւետարանը, ինչպէս նաև 1211-էն Հաղպատի հշանաւոր Աւետարանը իր շատ մը նկարիկներով։

Էջ 65-ով կը սկսի բազրերը եւ կը տըր-ին 10 սիրոյ տաղեր, 12 պատմական նիւթերով տաղեր, 5 բարոյական կամ իրատական տաղեր եւ կաֆաներու շարքեր եւ 5 Հատ ալ տուժարական տաղեր։ Կրօնական տաղերը չեն Հրատարակուած։ Այս Հատորը ուրեմն կ'ամփոփէ 32 տաղեր Յովասափի Արքաստացին։

Էջ 177-ով կը սկսի յաւելուածներ, ուր Գէորգեան կր խօսի Թաղէռոս վարդապետ Արքաստացիի մը մասին, անոր վերազրելով «մէծարժէք յիշամակարան» (էջ 178)։ Իր աղրիւրը նշանակած է Հ. Մ. Զամչեանի Պատ. Հայոց, Գ. Հատոր, Վենետիկ, 1784, էջ 513-514։ Սակայն իրականութիւնը այն

է որ թաղէսս վարդապետ Սեբաստացիի մը անունով տաղ մը չէ հասած մեզի և տարակուսելի է որ այդ անունով տաղասաց մը դոյցութիւն ունենայ: Առ այժմ թաղէսս վարդապետ Սեբաստացի տաղասացի մը դոյցութեան մասին տպացոյց մը չունինք(1):

Էջ 182-ի վրայ իրր յաւելուած երկրորդ որութիւն Յովանափի վկայարանութիւն-

(1) Աղքացեալ Հ. Ն. Ալիմեան «ՀԱՅՈՒՅՈՒ ԱՐՍՈՐԵԱՑՅԻ 1952 տարւոյ թիւ 10-12-ին մէջ կը երատարկի «Թաղէսս Սեբաստացւոյ Աղքայ եւալլի: Գիրադարար խորագրին հեղինակի անունը իմքը. Հ. Ալիմեան աւելցացած է. Տանի որ Ազգը մեզն հասած երկու ձեռագիրներու մէջ» (ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ, թիւ 1636 եւ դարձեալ անդ. Անիմիկի Գէորգեան Բաժնի թիւ 281) անանուն է: Հ. Ալիմեան եսիցս, կը գրէ: «Այս նղըց հասած է մեզի, բայց անանուն» (էջ 291): «Այս տաղէն երկու ձեռագիր ճանօթենք... երկու ձեռագիրներն այ անանուն են» (էջ 295): «Ձեռագիրներու մէջ հեղինակի անունը չի կրել» (անդ): Այսուտ անձանօք այդ թաղէսս Սեբաստացիի վերագրել որեւէ որդ՝ միայն Հ. Ա. Զամշեանի վատահելով. որ կրնար սիալի, գոյութիւն չի կրնար տալ թաղէսս Սեբաստացիի մը իր տաղասաց:

Կը եւ որմէ վերջ թաղէսս Սեբաստացիի (Յովանափի Հօր) վերագրուած երկու տաղեր: Վերջապէս կը տրուի օգտագործուած ձեռագիրներու ցանկն ու պարունակութիւնը՝ անոնց բոլոր յիշատակութիւններով, որոնք են Ժողովածու (Բերլին, թիւ 805), Յայոմաւուրք (Մատե ագարան, թիւ 6273), Ժողովածու Երկու Հատ (Մատենագարան, թիւ 1661 եւ 1639):

Էջ 209-ով կը սկսին ծանօթագրութիւններ: Ասկէ վերջ կը տրուի 16 կրօնական տաղերու ցանկը եւ ծանօթագրութիւն: տաղերը բոլորն ալ ամիա՞ բացի մէջկէն: Հուսկ կը տրուի տաղերու ցանկը, բառարան եւ Հատորը կ'աւարտի:

Բնական է մեր դիտողութիւնները չեն նուագեցներ այս բնտիր Հատորին մեծ արձէքք իրր ուսումնասիրութիւն եւ իրր բրնագիրներու Հրատարակութիւն: Մենք այսպէսով ձեռքի տակ կ'ունենանք շատ մատչելի աշխատութիւն մը Յովանափ Սեբաստացիի մասին՝ ի շարս միւս Հրատարակւած Միջնադարեան Հայ տաղասացներու: Հաճոյքով կարդացինք եւ փոկեցինք այս շահեկան Հատորը:

Յ. Քիւրծեան

— արտ զի՞ զի՞ Յայ գլուխութիւնութիւն զի՞ այսում այսում զի՞ այսում
— զի՞ մրամքաս ուսա նիշդի՞ զի՞ Յ. Քիւրծեան Հայ տաղասացներու: Հայոց զի՞
— ուսում կը կ' Յայ ըստ Դամելի որ միարդութիւն այսում զի՞ այսում զի՞ այսում